

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ



Վնարահաւ :

ՎՆԱՐԱՀԱՎ Կ'ըսուի ան գեղեցիկ  
Թռչունը, որուն պոչին փետուրնե-  
րուն ձգուածքը քնարի ձև ունի : Լ :

1. Լ. Menura, որ յունական բառ է, ու կը նշա-  
նակէ լատիստիկ : Իտալացիք ու Գաղղիացիք  
Lira, Lyre կ'ըսեն՝ որ սարգ քնար կը նշանակէ :

սոր մեծութիւնը հասարակ փասիա-  
նի չափ է, ու խիստ շատ կը գտնուի

Նոր հոլանտայի Անդղիացիները Լատիստի քնար  
գրեթէ անուշ - բայց հմուտ բնապատումները  
ճիշդութեամբ Թռչուններուն կարգէն կը սեպեն  
քնարահաւը :



Հարաւային՝ յոր Վալէս ըսուած երկրին լեռները . բայց որովհետեւ իր փետուրները խիստ յարգի են , անոր համար անդադար բռնելու ետեւէ են , ուստի օր օրուան վրայ ալ կը քիչնայ :

Արուին պոչը շատ սիրուն զարդ կ'ընէ իրեն , ու Վիւվիէին ըսածին պէս՝ իրեք տեսակ փետուրներէ ձեւացած է . ետեւինները տասուերկու փետուրներ են հասարակ՝ մէկմէկէ հեռու . երկու հատը անոնց մէջտեղը՝ երկերկու կողմերնին աւելի թաւմաղերով . պոչին երկու կողմն ալ մէյմէկ հատ հաստ փետուրներ՝ որոնցմով ճիշդ քնարի ձեւ կ'առնէ պոչը : Ազը միայն տասուերկու հասարակ փետուրները ունի : Արուին պոչին գոյնը թուխ սաթի կը զարնէ . դրսի երկու լայն փետուրները աւելի մութ գոյն ունին , ու չորս բոլորնին կարմրի կը զարնէ . իսկ թռչունին մէկալ փետուրներուն գոյնը ընդհանրապէս թուխ սաթի գոյն է , և փորը միայն դեղին մոխրագոյն :

Վնարահաւին ամէն յատկութիւնները ինչուան հիմա աղէկ մը չեն իմացուած : Ը ով անուանով Անգղիացին կ'ըսէ թէ՛ ձայնը շատ անուշ է . առտու եղածին պէս բնական ու գեղեցիկ ձայնով մը երգել կը սկսի . ետքը կամաց կամաց ժայռի մը վրայ կ'իջնայ ու փասիաններու պէս գետինը փորել կը սկսի , մէկ կողմանէ ալ ինչ թռչունի ձայն որ լսէ՝ անոր նման ձայն հանելով կ'երգէ . քանի մը ժամ անցնելէն ետքն ալ ձոր մը կամ ցած տեղ մը կ'իջնայ :

Վնարահաւը թռչելու այնչափ յարմարութիւն չունի՝ որչափ վազելու . անոր համար երբոր տեսնէ թէ որսորդ մը վրան կուգայ՝ կը սկսի շուտ շուտ վազելով փախչիլ : Վնանալու կամ հանգչելու համար միայն ծառի վրայ կ'ելլէ . բոյնը ծառերու վրայ կամ նաեւ ինչ և իցէ խոռոչներու մէջ կը դնէ , չոր հողով ու թաց տերեւներով շինած : Ազը տասուերկու քէն ինչուան տասնուվեց հաւկիթ կ'ածէ

ձերմակ՝ տեղ տեղ կապոյտ բիծերով : Չագերը բռնելը շատ դժուար է , վասն զի շուտ մը կը փախչին ու քարերու և թուփերու մէջ կը պահուրտին :

Վնարահաւին կերակուրն է որ և իցէ հունտ ու ճճիներ . Աստրալիայի սևերը ասոր փետուրներովը մազերնին կը զարդարեն : Չգիտցուիր թէ արդեօք աս թռչունը կրնայ պահուիլ ու ընտանենալ . և ինչուան հիմա Աւրոպա ասոր ողջը չէ բերուած :

#### ԲՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Դնդրեւալ 1846 տարւոյն :

ԱՅՑԱԾ տարուան Ազմաւիպին 6 թուին մէջ եօթը տարուան Առտանդնուպօլսոյ վրայ եկած անձրեւին չափերը դրինք , յուսալով թէ ոմանց կրնայ հետաքրքրութեան պատճառըլալ . ուստի հիմայ ալ հոս դնենք 1846 տարւոյն եկած անձրեւին չափը :

|                   |        |      |      |
|-------------------|--------|------|------|
| Յունուար . . .    | Տափնալ | 2 .  | 11/2 |
| Փետրուար . . .    | "      | 0 .  | 11/2 |
| Մարտ . . . . .    | "      | 2 .  | 11/2 |
| Ապրիլ . . . . .   | "      | 0 .  | 6/2  |
| Մայիս . . . . .   | "      | 0 .  | 5/2  |
| Յունիս . . . . .  | "      | 0 .  | 6/2  |
| Յուլիս . . . . .  | "      | 0 .  | 0    |
| Օգոստոս . . . . . | "      | 3 .  | 4/2  |
| Սեպտեմբեր . . .   | "      | 2 .  | 2/2  |
| Հոկտեմբեր . . .   | "      | 3 .  | 0    |
| Նոյեմբեր . . . .  | "      | 1 .  | 10/2 |
| Դեկտեմբեր . . .   | "      | 3 .  | 0    |
| Տափնալ            |        | 19 . | 10/2 |

Ի՞նչ որ առջի եօթը տարուան եկած անձրեւին աղիւսակին հետ բաղդատելու ըլլանք , կը տեսնենք որ այս վերի աղիւսակին ցըցուցած անձրեւը քան զամէնը քիչ է : Ը 1844ին , որ եօթը տարուանը մէջ ամենէն քիչն էր ,  $21\frac{5}{12}$  մատնաչափի կը հասնէր . իսկ անցած տարուանը որ վերը դրինք՝ անոր բաղդատելով մէկ ու կէս մատնաչափ պակաս եղած կ'ըլլայ : Այլ ու